

**ԿՐՕՆԱԿԱՆ**

**Լ Ո Յ Ս Ը**

«Եւ այլակերպեցաւ առաջի ճոցաւ,  
եւ լուսաւորեցան երեւոյ ճոցաւ իրեւ  
գարեգակին» (ՄԱՍՅ. ԺԷ. 2):

Աւետարանը յաճախ Յիսուսի նկարա-  
զիրն ու գործը կը զետեղէ բարացուցական  
բանի մը մէջ, այդ բաներէն է լոյսը:

Լոյսը թէ իր նիւթական և թէ իր ի-  
մացական հասկացողութեամբ, կեանքի ա-  
մենէն համապարփակ բառերէն մին է: Ա-  
ռանց լոյսի ոչինչ որոշ ու զանազանի է  
տիեզերքի մէջ, լոյսն է պատճառը կեան-  
քին և անոր գոյատեւման: Լոյսը իրերու  
սկզբունքն է, մենք կը դիտենք որոշ ա-  
նարկաները լոյսին մէջ, անոր շնորհիւ է  
որ մեզի տեսանելի են տիեզերքին իրերը:

Եթէ թողունք պատկերը և մտեանք  
լոյսի իրական ու բարոյական իմացումին,  
պիտի զգանք թէ կեանքի բարձրագոյնն ու  
վեմբ լոյս է: Զգայարանքներու խանդէն  
ու կրակէն սկսեալ, մինչև իմացականութեան  
բացարձակութեանը, որոնք կեանքին թօղիք  
կուտան, զայն իր էութեան բարձրագոյն  
զէնթիթին վրայ հանելով, կ'աւարտին լոյսի  
լեզուակներով, որոնց բոցը եթէ չենք  
տեսներ՝ բայց անոնց տաքութիւնն ու  
խանդը կը զգանք, որովհետև իմացակա-  
նութեան խանդը կեանքին լոյսն է: Ան-  
տարակոյս այս իրողութեան է որ կ'ակնարկէ  
կէօթէն, «Երբ իրերու մասին չենք խօսիր  
սիրով լեցուն յուզմամբ մը, ինչ որ կ'ըսենք  
չարժեր որ յիշատակուի»: Ծանաչումը ըզ-  
ձանք է, ըզձանքը թօղիք և խանդ և ապա  
լոյս:

Յիսուս Թարոր լերան վրայ իր գերա-  
գոյն ներշնչումին մէջ կ'այլակերպի, Իր  
զէմքը արշալոյսի և հանդերձները ձիւնի  
նման կը շողշողան: Պայծառակերպութիւ-  
նը հանդէսն ու յաղթանակն է լոյսին: Յի-  
սուս կը վերածուի լոյսի, Իր բարձրագոյն  
էութիւնը կ'աճի և Իր մարմինը ապակիի  
թափանցկութիւն կը ստանայ:

Թարորի խորհուրդը սակայն աստուա-  
ծայնի յայտնութիւնը չէ միայն, այլ նաև

մարդկայինին, որ իր կատարելութեան կը  
հասնի մասնակցելով աստուածայինին: Յի-  
սուսի մէջ մարդն ու Աստուած զատող  
պատերն ու դիժերը կը միանան, մարդն ալ  
իր կարգին կ'աստուածանայ:

Ինչպէս անոնք որ կը գտնուին իրենց  
ներշնչումի և էութեան բարձրագոյն զէնթի-  
թին վրայ, Աստուծոյ մօտենալու և Անոր  
հետ խօսելու չափ, կը մնան լոյսով ծրար-  
ուած ու թաթաւուն: Այսպէս է եղած պա-  
րագան Մովսէսին, Եսայիին, Եղիային,  
Պողոսին, Ստեփանոսին, ինչպէս նաև սուր-  
բերուն և ներշնչեալ մարդոց: Այդ է պատ-  
ճառը անտարակոյս որ մենք լուսաւոր դէմ-  
քեր կը կոչենք նման մտնալորութիւնները:

Այս է կերպը Աստուծոյ մարդիկ ճըշ-  
մարտութեան առաջնորդելու. նախ անոնց  
կը ցուցնէ Իր լոյսը, ապա այդ լոյսին մէջ  
ինքզինքը և այն իրողութիւնները որոնց  
հանդիսատես ընել կ'ուզէ զանոնք: Երանի  
այն հողիներուն՝ որոնք ունեցած են կեանքի  
այս մեծ պահերը, որոնք զիտակցութիւն  
և մարդարէական արժէք կուտան կեանքին:

Երբ Յիսուս կ'ըսէ թէ Ինքն է աշխարհի  
լոյսը, ասիկա կը նշանակէ թէ մարդը այդ  
լոյսին շնորհիւ կրնայ լոյսի վերածել իր  
էական ու հարուստ կարելիութիւնները,  
որոնք աստուածային նկարագիր ունին:  
Փառքը զոր Յիսուս ունի, կապուած է աշ-  
խարհի, այսինքն մարդոց փառաւոր կարե-  
նալ ըլլալու իրողութեան և կարելիութեան,  
որոնց վրայ կը շողայ Աստուծոյ լոյսը:  
Առանց այս մեծ իրողութեան, Քրիստո-  
նէական երկու հիմնական սկզբունքները,  
Փրկագործութիւն և կատարելութիւն, կը  
զառնան անկարելի և անիմաստ: Մարդը  
որդին է Աստուծոյ, և բովանդակ ստեղծա-  
գործութիւնը շարժումի և ազազակի մէջ  
է, մինչև որ մարդը գտնէ իր կատարելու-  
թիւնը: Յիսուս եկած էր Փրկագործու-  
թեան խորհուրդով լուցնելու տարբերու  
այդ ազազակը, լոյսին ու փառքին տանե-  
լու մարդուն այն կարելիութիւնները՝ ո-  
րոնք իրենց ճակատագրական շեղումին  
պատճառաւ, հետև կը մնային իրենց աղ-  
բիւրէն, աստուածութենէն, որովհետև աս-  
տուածային կեանքը ուրիշ բան չէ բայց  
կատարելութիւն:

Այս հասկացողութեամբ, քրիստոնեա-  
լին նկարագրելը կատարելութիւնն է մարդ-

կային կարողութեան, և Քրիստոնեան ուրիշ բան չէ բայց կատարեալ մարդը՝ որուն կարողութիւնները լեցուած ու ամբողջացած են աստուածային լոյսով: Մարդուն հիմնական նկարագիրը բարին է, Աստուծոյ զաւակն է ան, որուն վրայ չարը դրած է իր ձեռքը, և ոչ թէ զաւակը Սատանային, որմէ Աստուած զայն կորզել կը փորձէ. այս է հիմնական ճշմարտութիւնը բոլոր կրօններուն և որուն Յիսուս այնքան սրբտազին կերպով կ'անդրադառնայ:

Կարենալ ըմբռնելու համար մարդն ու իր արժէքը, անհրաժեշտ է նախ հաւատալ իր խորհուրդին որ միշտ կը սկսի իրմէ անդին, զեղեցիկ բայց տրտում խորհուրդը մարդուն, որուն կը հաւատար Յիսուս: Ան որ չի հաւատար այս խորհուրդին, չի կրնար ըմբռնել Մարդեղութեան խորհուրդը: Հոն ուր խորհուրդը կը հասնի մարդուն և կը հպի Աստուծոյ, հոն կը յայտնուի Յիսուս: Առանց մարդկային խորհուրդին, այսինքն անոր աստուածային կարելութեան և զանոնք Աստուծով իրագործելու յոյսին ու հաւատքին, դժուար է հասկնալ նոյնպէս աստուածայինը, Մարդեղութիւնն ու Փրկագործութիւնը որ աստուածայինով կը սկսի և մարդկայինով կը վերջանայ: Առանց այս ըմբռնումին և հասկացողութեան, մենք չենք կրնար վերահասու ըլլալ Յիսուսի աստուածութեան ու մարդութեանը միասնաբար, և իր գործն ու զօհագործութիւնը մարդուն ի հաշիւ եղած:

Պիտի գայ օրը, և ասիկա անկարելի չէ քրիստոնէական ըմբռնումին համար, որ վերջնականապէս պիտի քողազերծուի տարօրինակ ու խորհրդաւոր նկատուածը մեր աստուածային մարդկութեան, որ լուսաւոր կեդրոնը կը կազմէ մեր հաւատքին: Յիսուսի մէջ այդ հրաշքը տեղի ունեցաւ Թարթր լեռան վրայ, աստուածայինն ու մարդկայինը համահաւասար ու տեսանելի փառքով իրարու հետ եղան և փառաւորուեցան, ու այս պարագան իր Մարդեղութենէն վերջ և Յարութենէն առաջ, ամենէն ցցուն փաստն է մարդուն աստուածութեան: Առանց այս խորհուրդին կարելի չէ հասկնալ քրիստոնէութիւնը և իր նշանակութիւնը, կարելի չէ հաւատալ մեզի եղած խոստումին և մարգարէութեան, ինչպէս նաև մարդուն կատարելութեան և

աշխարհի յառաջդիմութեան:

Պատմական բոլոր իմաստասիրութիւններու մէջ ամենէն ճիշդն ու սրտագրաւը այն զաղափարն է թէ մարդը զաւակն է Աստուծոյ, որ միշտ իր հօրը կը դիմէ, հակառակ որ իր մարդկային կիրքերու ծփանքները կը փորձեն զինք, հեռացնել իր տիեզերական Հօրմէն: Այս տեսակէտով չկայ աւելի մեծ իմաստասիրութիւն մարդկային կեանքի տեսակէտով, քան անառակ որդիին պատմութիւնը: Արդարեւ զեղեցիկ է մարդկային հոգին, ամենամեծ հրաշալիքը տիեզերքի, ինքն ալ իր կարգին տիեզերք մը, ինչպէս այնքան զեղեցիկ կերպով ըսուած է: Հասկնալի է թէ ինչու մեր Տէրը մարդկային հոգին կը նկատէր զերագոյն կատարելութիւնը, արքայութիւնը, Վերջապութիւն ի ներքս ի ձեզ է: Այդ լոյսի տաճարը իր ներդաշնակութեանը մէջ անմահ հրաշալիք է, որուն առջև տիեզերքի հրաշալիքները կը մնան անխօս ու երկրորդական:

Մեծ հոգիներն են որ կը զգան թէ իրենց բարձրագոյն փորձառութիւնները իրենց ճշմարիտ ապրումներն են: Ըզձանքներ, տեսիլքներ և ներշնչումներ, որոնք զմեզ յաճախ հաղորդակցութեան կը դնեն մեր բարձրագոյն եսին հետ, մեր առօրեայէն անդին եղող անձնաւորութեան հետ, կը կազմեն մարդուն զերագոյն խորհուրդը և բարձրագոյն սահմանը, զինք աստուածայինին մօտեցնող: Տակաւին կարելի չէ մարդուն համար ճանչնալ իր մեղքը, առանց թափանցելու մարդուն փառքին ու խորհուրդին, աստուածայինով պայմանաւոր: Մենք այն ատեն միայն կը նշմարենք մեր տկարութիւնները, երբ կը ճանչնանք մեր սրբութիւնն ու զօրութիւնը: Ահա թէ ինչու մտքի ու սրտի թռիչքներէն զուրկ տկարամիտները կը կասին յառաջդիմութեան ճամբուն վրայ, որովհետեւ իրենց զօրջ պարագութենէն զատ ոչինչ գիտեն ու կրնան տեսնել ու շօշափել: Այս տեսակէտով շատ ճիշդ էր Հելլէն մտքի այն հասկացողութիւնը, թէ իրական մեղքը նոյնինքն ազիտութիւնն է, այսինքն ինքզինքը չկարենալ ճանչնալու վիճակը: Վասնզի մարդը կը ճանչնայ ինքզինքը այնքան, որ չափով կը ճանչնայ աշխարհը:

Ու պէտք է նշել թէ հոգին կարօտ է

այդ լոյսին, անով կարենալ ողջունելու համար, իրերէն և երեսոյթնեքէն վեր՝ յաւիտենականն ու աստուածայինը, և թէ վերջապէս՝ անով կը տեսնենք ինչ որ պիտի չկրնայինք տեսնել — աշխարհի ունայնութիւնը:

Այդ լոյսը քիչ անգամ մեզի կը տրուի հրաշքի մը կատարումով, երբ մեծ Բարեգործը թրջուած կաւով ձեւիէ մեր աչքերը, արձակելով զանոնք լոյսի բարիքին: Թող թէ հրաշքը անհրաժեշտ տարր չէ միշտ հաւատքի մը ստեղծումին. կանայի հարսանիքին, զինի եղած ջուրը խմողները գողնցին զինին, բայց նորէն քնացան իրենց հին բարձերուն վրայ:

Յետոյ, հրաշքի մը զինով չէ միշտ որ կը ստեղծուի մեր հաւատքը, յաճախ եկած մեր բարի ծնողներու սիրտէն կամ մեր կրօնական դաստիարակութենէն, և շատ յաճախ մեր եկեղեցիէն:

Դժուար է լոյսին գացող հաւատաւոր հոգիին մէջ ճշդորոշել ստացականն ու ինքնեկը. անիկա այն ատեն միայն ի յայտ կուգայ մեր մէջ և կը բանայ մեր գլխուն վրայ երկինքը, երբ մենք գիտակցինք մեր մարդկային բարձրագոյնին, աստուածայինն: Երանի անոնց որ յստակ կը գտնեն իրենց հոգիին պրիսմակը, ցօլացնելու համար անոր ամէն մէկ երեսներուն վրայ Աւետարանին գոյնգոյն գեղեցկութիւնները:

Անշուշտ թէ կանխակալ վարդապետութիւններ և պատուիրաններ զեր մը ունին մեր հաւատքի պատրաստութեան մէջ. ի վերջոյ, կանխակալ կարծիքներու խուրձ մը պէտք է նկատել մեր դաստիարակութիւնը, իր զանազան ոլորտներուն մէջ: Սակայն առանց Աստուծոյ հետ եղած հոգիի դէմ յանդիմանութեան, որ մարդուն լաւագոյն մասին յաղթանակն է, կարելի չէ ընդունիլ լոյսը: Իբրև օրինակ այս ճըլ-

մարտութեան կարելի է յիշել Աւետարանի ի ծնէ կոյրին պարագան. հակառակ որ Յիսուս բացած էր իր աչքերը հրաշքով, սակայն անիկա լոյսին մէջ Իր Փրկիչը տեսնելէն վերջ միայն ամբողջապէս հաւատաց և երկրպագեց Անոր: Անոնք միայն կրնան հաւատալ և գիտակցիլ Լոյսին, որոնք կըրնան իրենց սեփական աչքերով տեսնել ու հաստատել զայն: Դաստիարակութիւնն ու հրաշքը կը պատրաստեն ճանապարհը, բայց չեն ստուգեր զայն՝ առանց ներքին գիտակցութեան:

Քրիստոնէութիւնը զադափարներու զբրութիւն մը չէ Յիսուսի մասին խօսող, այլ անձով մը պայմանաւոր գերագոյն ճշմարտութեան մը յայտագրութիւնը, թէ մարդը որդին է Աստուծոյ և իր մէջ կայ խորհուրդ մը՝ որ մաս կը կազմէ աստուածայինին:

Քրիստոնէական կրօնը արդէն ուրիշ բանի չառաջնորդեր զմեզ, բայց այդ բարձրագոյն գիտակցութեան, մարդուն աստուածացումին, իր լիացեալ ներդաշնակութեան: Մարդկութեան յոյսն ու կատարելութիւնը և իր էութեան հարստութիւնը այդ բարձրութեան վրայ է որ ի յայտ կուգայ: Մեր փրկութիւնը կը սկսի այն վայրկեանէն, երբ մենք կը գտնուինք մեր էութեան բարձրագոյն սահմանին վրայ, թափանցելով մարդկային կեանքի խորհուրդին և միացած զգալով ինքզինքնիս աստուածայինին հետ համահաւասար: Այն ատեն միայն մարդը կրնայ տեսնել իր Կողմիցան և անկէ իր փառքը՝ զոր Աստուած պատրաստած է Իր զաւակներուն և սիրելիներուն, լոյսին մէջէն Անոր՝ որ Մարգացաւ ու Յարեաւ, մեզի ժառանգակից կարենալ ընելու Իր փառքին ու կատարելութեան:

Ե.

